

Եթք ալ պիտի շատնայ . . : Այս բաներս մտածերու ժամանակ երիտասարդին մէկ կը անկիե կ'անցնի , ու առ ինկած գահածին վրայ զթալով զինքը կը վերցընէ , վերըերը կը պատէ , քովը զինի ունի եղեր , աղեկ մըն ալ կը խլացընէ առոր : Ուահը երբոր քիչ մը հօգի կ'առնու , կը գառնայ երիտասարդին կը հարցընէ . . Օ իս կը ձանցնաս թէ ով եմ . — Չէ , կ'ըսէ երիտասարդը , ամենենին միտքս չի զար որ զքեզ տեղ մը տեսած ըլլամ : — Իս մահն եմ , կ'ըսէ , զիտես որ ես մէկու մըն ալ չեմ ինայեր , զուն ալ պէտք է որ իմ կամացս զոհ ըլլաս , բայց աս ըրած բարեացգ համար իմ գալէս առաջ իմ սուրհանդակներուս ձեռովլ քեզի կ'իմացընեմ' որ զամնէ զքեզ պատրաստ զտնեմ : — Շատ շընորհակալ եմ , կ'ըսէ երիտասարդը , ինչ ալ ըլլայ , գոնէ առաջուց կ'իմանսամ թէ երբ պիտի մեռնիմ . . : Այս կ'ըսէ , ու զոհ սրտով մահուրնէ կը բաժնուի և իր տեղը կը գառնայ :

Այս երիտասարդը իսել մը ատեն առողջ կեանք մը սնցաց , երբոր սկսաւ քիչ մը տարիքը առնել հիւանդութիւններն ու ծերութեան ցաւերը վրան եկան , բայց ինքը միշտ մոքէն կ'ըսէր թէ զեռ չեմ մեռնիր , վասն զի մահուան սուրհանդակները տակաւին չերեցան : Ինչ և իցէ՝ հիւանդութիւնները անցան ինքն ալ սկսաւ նորին անհօգ կեանք մը անցընել . մէկ որ մ'ալ յանկարծ տանը դուռը մէկը զարկաւ , մարդը ելաւ նայեցաւ որ մահն է որ զինքը կը կանչեր : — Ի՞նչ կ'ըսէս , ըստաւ մարդը , զուն ըստիր որ ես չեկած իմ սուրհանդակներս կը զսկէմու իմ գալս կ'իմացընեմ : — Իս չըսկէցի , կ'ըսէ մահը , այնչափ հիւանդութիւններն ու ծերութեան ցաւերը , անոնք ինչ էին , իմ զրկէլիքներս չեն . անսնցմէ ալ առաջ իմ եղբայրս քունը՝ քովդ չեի զրկած որ քեզի միշտ յիշեցընէ իմ գալս . ամէն իրիկուն անկողին մտնել . զ առաջ չիր մտածեր որ իւր յաւիտենական քունը կը մտնես . . : — Չկըցաւ մարդը պատախան տալ ու ակամայ կամք ե-

լաւ մահուան ետևէն զնայ :

Ուահուան զրկած սուրհանդակները այս աշխարհքիս հիւանդութիւններն ու վիշտերն են , իմաստուն մարդը զանոնք կը ձանցնայ ու անսնց լեզուն հասկընալով ըստ այնմ ինքզինքը կը պատրաստէ :

ԲԱՆԱՄՄԱՐԱԿԱՅԵ ՏԵՇԵԿՈՒԹԵՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա պատերազմ :

Ուահուէս և ուրիշ անդամ՝ Ասպմավի պիս մէջ համառօտիւ մը Աափոլէնն Պոնափալվթէին վարքը ծանուցեր ենք մեր ընթերցողաց , բայց այսպիսի մեծ մարդու մը վարուց զլիաւոր պարագաներն արժանի է զիտնալ : Ո՞ենք առ այժմ այս երեւի պարագայից մէկը կ'ընտրենք , որ է Աափոլէննի մեծամեծ զործքերէն մէկն է , և միանդամայն իւր փառացը վախճան :

Ա աղերլցի պատերազմը թէ իբրև վինուրական դիսուած և թէ քաղաքական՝ շատ հոչակաւոր է մեր ժամանակիս պատմութեան գործոց մէջ . վասն զի և նոյն ժամանակին մէջ կը տեսնենք Աափոլէննի և իւր բանակին յետին ձիգն ու զինուրական հանձարը և անհնարին քաջութիւնը :

Արբոր Աափոլէնն կայսրը Ապա կղզիէն փախչելով , 1815ն մարտի 20ի յաղթանակաւ Փարիզ մտաւ և իւր առաջին գահն նստաւ , իմացաւ որ բոլոր Աւրոպայի տէրութիւնքնոր ու խտացներ են մէջերնին որ մինչև որ զինքն երկրորդ անգամ աթոռէն չգտնէն՝ զէնքերնին վար զգնեն : Տեսաւ ալ որ խազաղութեան հրաւելներով չի կրցաւ թշնամեաց խորհուրդը ցրուել , զէնքը ձեռք առաւ : Առաջին մտածմունքն եղաւ թշնամեաց Գաղղիոյ մէջ սպասել . ասով



|| የዕለታዊ ሪፖርት ||

Ժամանակ կ'ունենար Գաղղիս գլխաւոր տեղերն ամրացունել, ամէն տեղ զօրք դնել, և իւր քո՞ն ալ բաւական զօրութիւն պահելոր պէտք եղած ժամանակ ամէն տեղ հասցունել: Իսյց իւր քովիններուն հաւանելով այս խոր հուրդը ձգեց և որոշեց որ իւր հրաշալի արագութեամբը թշնամեաց վրայ իյնայ, որով շատ անգամ այնչափ յաղթութիւններ ձեռք բերեր էր: Ուշնամիքը դեռ Պեղիա կը ժողովեին, որոնք բոլորը մէկտեղ 224,000 լնդղիացի, հողանստացի, Բրուսիացի, Ասքսոն, Պեղիացի, Պրուսալլեցի և լննովերցի էին, որոնց կը զօրավարեին Ուելլինկդըն անգղիացին և Պլիւխէր բրուսիացին: Ուզեց Ասփոլէոն այս երկու զօրավարաց բանակներուն մէջ տեղն առնուլ և նախ Պլիւխէրը զարնել ու եսքը Ուելլինկդընին զառնալ, և Պեղիան Գաղղիս հետ միացունելին ետե արեելեան սահմանագլխին վրայ Ուռաց ու Լուստրիացւոց սպասել, և այս ամէն բաները կը յուսար որ յանհիսի առաջին օրերը կրնայ լընցունել, մինչդեռ Ուսուք ու Լուստրիացիք յուլիսի վերջերը հազիւ կրնային համնիլ:

Վրդ 1815ին յունիսի 14ին Գաղղիացւոց բանակ մը, որ 122 հազար հոգի էր ու 450 թնդանոթ ունէր, սահմանագլխուն փարսախ մը մնացած միացաւ, ուր Ասփոլէոն իրեք թե բաժնեց և զօրացն այս բանախօսութիւնու ըրաւ.

Վ.յոր Վարենկոյի և Վրիենտալնի պատերազմներուն տարեաւ դարձն է, որ երկու անգամ Աւրու պայի բաղդն որոշեցին: . . . Ում ան ատեն, թէ Լուսդերլիցի պատերազմն ետեւ և թէ Ո ակրամի պատերազմ մէն ետեւ և թէ Ո ակրամի պատերազմն ետքը մեծ վեհաճնառութիւն յըցուցինք: . . . Ենա, նոյն Բրուսիացւոց դէմ, որ այսօր այնչափ քը թերնին մեծցեր է, երկու հոգւոյ դէմ մէկ էիք: Ո ոնդմիրայլ, իրեք հոգւոյ դէմ՝ մէկ: լնմիսք . . . վայր կենական յաջողութիւն մը զիրենք կուրացուցեր է. իրենց ձեռքը չե Գաղղիացի ժողովուրդը իսոնարհե-

, յընելը: . . . Ում որ Գաղղիա մտնեն: Հոն իրենց զերեզմանը կը գտնեն: Ծնուական սիրտ ունեցող զաղղիա: յւոյ մը ժամանակն է, յաղթելու կամ մեւնելու: :

Լնդղիացւոց և Բրուսիացւոց բանակները իրարմէ հեռու ձմերոցներու մէջ ցրուած բոլորովին զատուեր էին, որով պատերազմին ճակասն ալ շատ ընդարձակեր էր և Ուելլինկդըն Պրուսի լնստեր էր, Պլիւխէր ալ Ասմիւր: Վ.յոր բանս տեսնելով Ասփոլէոն միաքը զրած էր, ինչպէս ըսինք, յանկարծակի յարձակիլ անոնց վրայ, և երկուքին մէջ մաննելով բոլորովին զանոնք իրարմէ բաժնել ու ետեւ ետեւ զարնել Բրուսիացւոց սկսելով: Վ.յոր ձեռնարկութեանս յաջողիլը որչափ անշուշտ էր՝ այնչափ ալ անհոգ ու ապահով կեցեր էին թշնամիք, և ոչ իսկ կը կասկածէին թէ Գաղղիացիք ամսոյն 14ին այնչափ մօտեցած ըլլան որ կարող ըլլան իրենց վրայ յարձակիլ:

Իսյց նոյն իրիկունը Ասփոլէոնին կողմանէ գլխաւոր պաշտօնականներէն իրեք հոգի Բրուսիացւոց կողմն անցնելով կայսեր խորհուրդը անոնց իմացուցին, որով Բրուսիացիք մէկէն սկսան իրենք զիրենք պաշտպաննելու պատրաստութիւն տեսնելու ցրուած զօրքը մէկակեղ ժողովիլ և ասանկով ազատեցան իրենց յետին կործանմունքէն: Վ վերայ այսր ամենայնի Ասփոլէոն այն իրեքին փախուստին պատճառաւ՝ իւր յարձակմանը ինչ կարգեր որ սահմաներ էր նէ մէկէն պատշաճ փափոխութիւններն ըրաւ և առաւտօտանց սկսաւ առաջ երթալ: Խամը 14ին Ասփոլէոն իւր թիկնապահներովը Վ արլըրուայի վրայ զնաց, կարծելով թէ իւր Ո անդամ զօրավարը քան զինքը առաջ կանխած ըլլայ հոն, ինչպէս որ հրաման ունէր. բայց անիկայ ճամբան մոլորեր էր և որոշեալ ժամանակէն չորս ժամ ետեւ հասաւ. իսկ Բրուսիացիք առանց սպասելու Գաղղիացւոց՝ ձգեր ետ քաջուեր էին: Վ ատեն Ասփոլէոն ասոնց ետեւէն իյնելու համար իր թիկնապահքը բաւա-

կան չի սեպելով Տիւչէսմ և լ ըֆէվր-
Տէնուեդ զօրավարաց հետեակներն ու
ձիւսորներն իրեն կանչեց , որոնք հե-
տերնին թեթեաշարժ թնդանօթներ
ալ ունեին . բոլոր թիկնապահքն ու
Կրուչի մարածախտին պահծու գնդերն
և Ա անդամի գունդն ալ մէկտեղ միա-
ցան . բայց այսչափ բազմութիւնը տես-
նելով Ձիգչէն Պրուչի զօրավարը որ
Ճիլի ըսուած գիւղը կանկ առեր էր՝
ձգեց ելաւ անկէ ալ՝ ուր իմաժող զօրա-
վարը մտաւ . իսկ Իրուսիացիք ասոր
գէմ մեծ գունդ մը ձգեցին : Եղն մի-
ջոցին կայսրը Վէյ մարածախտին հրա-
մայեց , որ բանակին ձախ թեին հրա-
մանատարն էր , առանց ուշանալու
Դադրը-Պրա ըսուած տեղույն տիրէ և
Պրիւքսէլի ու Լամիւրի ճամբաներուն
վրայ յառաջապահ գնդեր շարէ . բայց
Վէյ երթալու ատեն աջ կողմաննէ թըն-
դանօթի որոտմանքներ լսելով կանկ ա-
ռաւ վախնալով թէ թշնամիկն չի պա-
շարուի , ու Լափուէննէն նոր հրամանի
սպասեց : Ինդհակառակն Լափուէնն
կարծելով թէ Վէյ անդուլ գէպ ՚ի
Դադրը-Պրա առաջ կ'երթայ՝ ինքը
Վէյօրիւի վրայ գնաց միտքը գնելով որ
ետեւէն Ա անտամի ու Կրուչի գնդերն
ալ կը համնին : Բայց այս երկու զօրա-
վարները կարծելով թէ զիմայնին ե-
ղածը բոլոր Իրուսիացւոց բանակն է՝
Ճիլի գիւղէն չի շարժեցան : Կայսրը
տեսնելով որ ասոնք կ'ուշանան՝ հրաման
տուաւ իրեններուն որ Ձիգչէնի գուն-
դը զարնեն . իսկ Ձիգչէն չապասեց
Դադղիացւոց հարուածին , նորէն սկը-
սաւ ետ քաջուիլ . Դադղիացիք անոր
վերջապահ գնդին վրայ վազելով 1500
հոգի գերի բռնեցին ու 4 թնդանօթ
առին , և թէ որ Դադղիացւոց զօրա-
վարները չի գանդաղէին՝ այս գունդը
բոլորովին կը կոտրուէր : Եղն գիշերը
բոլոր Իրուսիացւոց բանակը շարժման
մէջ էր և Ձիգչէնի գնդին հետ միա-
նալով՝ գէպ ՚ի Ասմարէֆ ու Լիյնի կը
քաջուէին . իսկ Ինգղիացիք գէռ ան-
կասկած կեցեր էին :

16^{են} Քէլէրմանի զրահաւորները

Վէյին օգնութիւն զրկելով , Լափո-
ւէնն նորէն հրաման տուաւ որ Պազգը-
Պրային գիրքերը բռնի , որ առաջին օրը
առնելու ուշացեր էր . ինքն ալ անձամբ
Վշէօրիւի վրայ գնաց , Ո՞ւգոն զօրա-
վարը Շարլուած ձգելով : Լյու ամէն
պատրաստութիւնները լմբննալին ետեւ՝
Ա անտամմակսաւ դէպ ՚ի թշնամին յա-
սածել , նոյն միջոցին Վէրար Լիյնի
գիւղը կը ծէծէր ու Կրուչի ալ զթշնա-
մին Ասմարէֆ գէտին անդին կը մղէր :
Ծագոր այս կէտերուն վրայ թնդանօթ-
ներն ու հրացանները սկսան սաստիկ
կրակ թափել , և մեծաւ արիւնչեղու-
թեամբ Լիյնի գիւղը երկու կողմաննէ
ալ շատ անգամմառին ու տուին . և մինչ
գեռ Լափուէնն կը պատրաստուէր իր
թիկնապահներով վերջին հարուածը
տալ , Ա անտամմ զինքը դանդաղեցուց
ըսելով թէ ձախ կողմաննէ Իրուսիա-
ցւոց գունդ մը կը մօտենայ , որ ընդհա-
կառակն Վէյին գունդն էր . ուշ իմա-
ցաւ կայսրը սխալմունքը , և ալ չսպա-
սեց յարձակեցաւ Լիյնիի վրայ : Իրու-
սիացիք ջարգուբուրգ եղած , սկսան
ցիր ու ցան փախչիլ , թշնամեաց ձեռքը
ձգելով 40 թնդանօթ , 6 դրօշակ , 25
հազար գերի , վիրաւորեալ ու մեսած .
Պլիւխէր ալ փախչելու ատեն ձիէն վար
ինկաւ ու թեւը ցաւցուց և զիականց
մէջ սահսրաւտած ըլլալով Դադղիացիք
զինքը չուեան , որ ետքէն ձի մը հե-
ծած փախաւ :

Դիշերը Ուկլինկդընի բանակը սկը-
սաւ հետզէտէ առաջ գալ , բայց Պլիւ-
խէրի յաղթուիլը լսելով հարկադրեցաւ
Դադրը-Պրամն ձգել , որ Պրիւքսէլի
կողմաննէ Իրուսիացւոց հետ միանալու
կէտն էր , ու նորէն Տիլ գետն անցնիլ .
բայց հոն տեղուանքը ձիաւոր զօրք ու
իրեք չորս կարգ ձիաւոր թնդանօթ-
ներու թողուցին որպէս զի որչափ կա-
րելի է իրենց նահանջումը պաշտպա-
նեն և Դադղիական բանակին առաջ
գանք արգելուն : Բայց 17^{են} Դադղիա-
ցւոց բանակը երկու թեւ բաժնուած
սկսաւ Պրիւքսէլի վրայ երթալ : Լ-
ուաջին թեւը՝ ուր էր Լափուէնն , վալ-

սունըլեց հազար հոգի էր, և երկու հարիւր յիսուն թնդանօթ ունէր . առող դիմացն էր բոլոր Ինգղիացւոց բանակը : Երկրորդ թել երեսունըլեց հազար հոգի էր, որուն հրամաննատարն էր Արուշի, որ Ա ավրի մօտ Տիլ գետն անցնելով Իրուսիացւոց կոտրած բանակն ետևէն պիտի իյնար և անդադար պիտի հալածէր և թող պիտի շտար որ Ինգղիացւոց բանակին հետ հազորդակցի : Աափոլէն երբոր իր բանակովը Դաղբը-Պրա հասաւ՝ շատ զարմացաւ թէ ինչպէս՝ Աէ զեռ չէ հասեր, հրաման զրկեց որ բոլոր զօրքովը անդանդաղ ճամբայ ելլէ ու իր ետևէն համնի . բայց ան ինցուան որ եկաւ վրան ժամ մը անցաւ . ան ատեն՝ Աափոլէն զինքը կանչեց ու նեղանալով մը ըստ թէ՝ “ Այսօր իրեք անզին ժամեր կորարն . . . ցունել տուիր ինձի . . . ու սկսաւ նորեն առանց ժամանակ կորսնցունելու առաջ քալել : Վէյն այս դանդաղութեան պատճառաւ հազիւ թէ երեկոյեան ժամը վեցին՝ Դաղղիացւոց բանակին յառաջապահը Ա աղերլոյի զիմայն հասաւ, ուր Ինգղիացիք կը քաշուէին, և Աափոլէն ինչպէս որ մտածէր էր չկրցաւ նոյն օրը մեծ պատերազմն սկսիլ . անոր համար արեւ ցըցունելով ըստ այսօր Հետուայ զօրութիւնն ունենայի ու երկու ժամ միայն արեւուն ընթացքը կեցունէի . . . : Իրիկուան՝ Աափոլէն Դայլեռ բառած տեղը կանկառաւ, իսկ Աւելինկղըն Ա աղերլոյի դաշտը՝ Ուայն անտառին առնել : Արուշի բանակին աջակողմը կ'իյնար, բայց չէր գիտեր թէ Պլիւխէր իր մնացորդներովը ինչ ճամբայ բռներ է, անոր համար անհոգութեամբ հինգ մըզն Ա ավրէն հեռու կեցեր էր : Դիշերը ժամը տասնին՝ Աափոլէն իրեն իմաց տուաւ որ վաղը մեծ պատերազմն պիտի տայ, ուստի ինքն ալ Տիլ զետն անցնի ու զէպ ՚ի Աէն-Ա ամնէր առաջ խաղայ ու Ինգղիացւոց ձախ կողմն առնու, և պէտք եղած ատեն՝ Դաղղիացւոց աջ կողմէն օգնութեան համնի :

Դիշերը Արուշին լուր առաւ Կափուն որ առաւօտանց կանուխ Ջամալըւէն պիտի ելլէ ու Շրուսիացւոց ետևէն պիտի իյնայ, որ դէպ ՚ի Ա ավրի մօտենային : Այս ընթացքը իրեն զրկուած հրամաննին հակառակ էր . բայց անկարելի կ'երեւար կայսեր թէ ետևէ ետև զրկուած հրամանները ըստ ժամանակին Արուշին ձեռքը չի հանին ու միտքը չի փոխեն եյաղթութիւնը չի ապահովցընեն . անոր համար աւելորդ համարեցաւ երկրորդ հրաման մըն ալ զրկելու :

Այսպէս ամէն բան իր մտացը մէջ օրոշելէն ետև՝ շատ կը վախէր թէ ըլլայ թէ Աւելինկղըն զօրավարը գիշերն իրեն օգնական առնելով Ա աղերլոյի դաշտը ձգէ ու ետ քաշուի և իր սրտին բաղձանքը պարապ հանէ . բայց երբոր առաւօտը, 18 յունիս, Ինգղիացւոց բանակը տեսաւ որ պատրաստ կեցեր ու պատերազմի կը սպասէ՝ շատ ուրախացաւ . Այս բանակը բոլորը մէկտեղ 90 հազար հոգի էր և Ա արլորուայէն դէպ ՚ի Պլիւխէլ եղած ճամբուն վրայ պատերազմի կարգաւ շարուեր էր, Բանակին կիրթ զինուորները միայն Ինգղիացիք էին, որ 40 հազարի չափ կային . իսկ Դաղղիացւոց բանակը, ինչպէս ըսինք, 66 հազար հոգի էր՝ ՚ի բաց աւեալ Արուշին բանակը, ամէնն ալ կտրիչ, վարժ, իրենց քաջութեանը վրայ վստահ, մանաւանդ առաջի օրուան յաղթութեամբը շատ սիրտ առած էին և անտարակոյս էին առաջիկայ յաղթութեանը : Աափոլէն առաւօտանց նախաճաշիկ ընելու ատեն կ'ըսէր թէ Ավանամեաց բանակը մեզմէ, զրեթէ չորրորդ մասամբ մը աւելի է, մենք իննսուն բաղդ ունինք մեր կողմէ, իսկ հակառակ և ոչ տասը . . . :

Այսն օրերը յորդ անձրեւ եկած ըլլալով գետինը շատ կակլոցեր էր, անոր համար զօրաց տեղէ տեղ շարժումը շատ դժուարու կ'ըլլար . ՚ի վերայ այսր ամենայնի ժամը 11th անձրեւ դաղբելով և օգը քիչ մը բացուելով պատերազմն սկսաւ, ու նախ Դաղղիացիք

Ենդղիացւոյ վրայ յարձակեցան, և մինչդեռ ժամ մըն էր որ Գաղղիացիք քաջութեամբ ու յաղթութեամբ կը պատերազմէին, Կափոլէն որ իւր սուր աշուրները անդադար բանակին չըրս դին կը պատրացունէր, տեսաւ որ հեռուէն դէպ 'ի Ենդղիացւոյ ձախ կողմը բանակի մը զօրք կուգայ, որ առջի բերան Արուշին գունդը կարծեց. բայց երբոր իմացաւ թէ 30 հազար Շառուսիացի են Պուլով զօրավարին հրամանատարութեանը տակ, “ Եֆսոս, կան ու չեց, այս առաւօտ իննառուն բազդ ու նէինք մեր կողմը, հիմայ Պուլովին գալովը երեսունը կորսընցուցինք ” : Եւ մէկին 10 հազար հոգի խրկեց Պուլովին դէմ, կարծելով թէ գուցէ Արուշի ասոնց ետևէն ինկած է, և քիչ ատենէն ինքն ալ կ'երեայ :

Ընկալէտե Գաղղիացւոյ բանակին 10 հազար հոգի պակսեցան և թշնամեայ 90 հազար զօրաց դէմ 56 հազար մնացին, բայց պատերազմը նոյնպէս տաքութեամբ առաջ գնաց : Ենդղիացիք ալ իրենց կողմանէ քաջութեամբ դէմ կը գնէին Գաղղիացւոյ, բայց անոնց սաստիկ յարձակմունքը ու կատազութինը յաղթեց իրենց քաջարտութեանը, և մեծաւ կորսուեամբ սկսան ետ քաշուիլ ու յաղթութինը Գաղղիացւոց թողուլ : Ուկելինկըն չըրս դին ինկածքաջ զինուորները տեսնելով չի կրցաւ արտասուքը բռնել . “ Քանի մը ժամալ պէտք է, ըսաւ, այս կըտ, ըիշները ջարդելու . երանի թէ զիշերն ու Շառուսիացիք առաջ հանէին ” : Ենդիէն Շառուսիացիք սուաջ կու գային, վասն զի 10 հազար Գաղղիացիք չի կրնալով դէմ զնել անոնց այն չափ բազմութեր՝ սկսան ետ քաշուիլ . բայց Գաղղիացիք նոր գնդեր զրկեցին ասոնց դէմ, որոնք անհնարին քաջութեամբ պատերազմելով բռնադատեցին զՊուլով ետ զառնալու և զԵնդղիացիս իրենց խեղճ վիճակին մէջ թողլու : Ա երջապէս ժամը 7^{եւ} յետ սաստիկ արիւնչեղութեան Գաղղիացիք պատերազմին դաշտն ալ առին թշնամուն

ձեռքէն որ կը պատրաստուեր փախրատեաննշան տալու : Ե՞յս միջոցիս Ա ավրի կողմանէ հեռուէն թնդանոթի ձայն լսուեցաւ, անշուշտ Արուշին է ըսաւ Կափոլէն . բայց շատ չանցաւ ուրախութիւնը սուգ դարձաւ երբոր իմացաւ թէ անիկայ Պլախտէրն է որ 30 հազար Շառուսիացի զօրքով Պուլովի ու Ուկելինկընի բանակաց մէջ տեղն է առեր . և ահա հոս սկսաւ երդորդ և վերջին ահեղ պատերազմը . բայց բաղդը այնչափ փոխուեր էր որ ոչ հանձար և ոչ քաջարտութիւն կը բաւէր գէթհաւասարակշուութիւն պահելու : Խորշնամիք ոչ միայն թուով Գաղղիացւոցմէ շատ էին, այլ նաև 60 հազար հոգւով նոր գնդեր ունէին, ուր Գաղղիացիք և ոչ նոր գունդ մը ունէին, նոյն իսկ պահծու գունդը, որ ամենէն կիրթ զինուորներն էին, պատերազմին տաք ատենը իրենք ալ շատ յոդներ էին : Բայց այս ահազին վայրկենիս ան հանձարը, որ Եղիպտոսի բուրգերէն դիտող հյակապ ու հուշակաւոր բիւրաւոր դարերն ալ զարմացուցեր էր, սն հանձարը նորէն դուրս ցատքեց, և ահա մէկին յաղթութեամբ յոգնած կտրիչ զինուուրաց երակներուն մէջ արիութեան և քաջարտութեան ոգին դարձեալ արձարեց : Եքել մներ էր, Կափոլէն այնպիսի կարգաւ շարեց իր զօրքն, որ ըստ կարծեաց երեւելի զօրավարաց, մինչեւ բաղդին դէմ ալ իրնար կուուիլ . և երբոր ուղածին պէս ամէն բան առաջ կ'երթար, աջ թէ կը չկրցաւ երկայն ատեն դիմանալ Շառուսիացւոց յարձակմանը դէմ ու ընկճեցաւ, որով թշնամոյն ալիքները Գաղղիացւոց բանակին մէջ թափեցան սաստիկութեամբ : Կափոլէն չըրս գունդ ձիաւորաց առաջ քշեց, որոնք տապարնին ձեռքերնին թշնամոյն վրայ յարձակեցան, և ինչպէս ականատեսք կը պատմեն, կարծես թէ պատերազմին զաշտը մէկին պղնձագործաց խանութ դարձաւ, վասն զի տապարներուն պղնձէ սաղաւարտից և զրահուց տուած հարուածները հրագինուց որոտումը կը խափանէր : Բայց

Ենչ կրնան ընել այս չորս գունդ բոլոր օրը հոգնած ձիաւորները , որ երկու հազար հոգի էին , տասաւերկու հազար նոր ձիաւորաց դէմ . ասոնք ալ ընկճեցան : Կիւերն արդէն սկսեր էր կոխել . քանի մը գունդ սկսան ետ քաշուիլ , շփոթութիւնը երթալով շատցաւ , փախըստեան ձայնը մէջերնին տարածուցաւ , ալ յոյս չէր մնացեր , ամէն դիաց սկսան կամնչել ովոր իրնայ տպատի : Ուելլինկդըն զարմացաւ երբոր տեսաւ յաղթողաց փախուատը , ձիաւորներն առաջ քշեց և բացաւ բազմաթիւ հրազինուց բերանը ընդդէմ փորձ պահանորդաց որոնք հրացաննին շտկած առաջ կ'երթային յաղթութիւնը բռնի ետ զարծունելու : Ի զուր այս անպարտելի քաջերը մահուան դէմ կը դիմագրաւեին . վասն զի ետևնին շփոթութիւնը երթալով աձեր էր . թնդանօթաձիգք , ձիաւորք , հետեակք , փախցող փախչողի . մեռելոց դիակները լեռնաձեւ դիզուեր էին . այս միջոցիս էր որ թշնամիք զպահանորդները անձնատուր ըլլալ կը ստիպէին որոնք քաջութեամիք պատասխանեցին թէ “Պահանորդ գունդը կը մեռնի , անձնատուր ըլլալ” :

Ո՞չյմն ալ անդիէն Կափոլէոն մէջնետուեցաւ , և քանի մը գունդ քաջերու գլուխը ժողված , սուրը բաց թշնամոյն դէմ սկսաւ քայլել : Իր ծեր զօրավարներն ու զինուորները թէպէտ վիրաւորեալ կ'աղաչէին “Տէր արքայ մէկդի կեցիր , այս քու տէզդ չէ” . ըսելով . բայց Կափոլէոն մաիկ ըլրաւ անոնց , միտքը զբեր էր մեռնիլ պատերազմի դաշտին վրայ իր վերջին բանակին ինկած քաջերուն հետ : Կնատեն տեսնելով Կափոլէոն իրենց չի հաւանիր՝ չորս դիմն առին և ձիոյն սանձէն բռնած “Կեցցես , տէր արքայ , կեցցես , ըսելով զինքը բռնութեամք պատերազմին տեղէն գուրա հանեցին , ու իրենք թըշնամոյն վրայ նետուեցան . և հօն սկըսաւ վերջին սոսկալի պատերազմը : Թըշնամիք յաղթութեան ձայնը կտրեցին երբոր տեսան Կսդէրլցի , Կնայի ու

Վակրամի յաղթողաց բուռն յարձակումը , և մէկէն ատոնց չորս կողմն առին ու սկսան մահ թափել վրանին : Բայց անսնք՝ անթիւ բազմութիւն թշնամեաց գետին թափելէն ետեւ , իրենք ալ անոնց վրայ ինկան , և որոնք ալ որ ողմացին մէզմէկ սպաննեցին :

Եւ այսպէս այս դաշտերուս մէջ ինկաւ 19 հազար հոգւոց հետ Կափոլէնի փառքն ալ անկամգնելի , որ սուրբ Նեղինէի ժայռին վրայ յաւիտենականութեան ափունքը մօտեցած այս վերջին ձայնս կ'արձակէր մահուան անկողնէն . “Ո աղէրլոց , որ անրմբունելի ... անլուր ձակասագիր... Կրոչի , ինչ . Տըրլոն : Կրդեգք մատնութիւն , չէ ” նէ ձակասագիր : Կ’Հ , տառապեալդ . “Գաղղիա , պատերազմ ահաւոր , ուր զրեթէ իրենք օրուան մէջ , իրեք ան . գամ յաղթութիւն մը ձեսքէս փա . յսուցի , որուն վրայ վստահ էի ... և սակայն ամէն բան առաջուց հոգացիր . էի , ամէն բան կարգի զրեր էի , ա . մէն բան կատարեր էի : . . . թնա . միքս , ես զանոնք լիյնիի առջև ջարդ . ուբուրդ ըրի , Ո աղէրլոց ալ կը կոտ . ըէի թէ որ ամէն մարդ իւր պարտքը . կատարեր , թէ որ հրամաններս հաւա . տարմաբար կատարուեին : Կզական . յաղթութիւն , ուր թէպէտե ահագին . էր կործանումը , սակայն յաղթելոյն . փառքը շնուազեցաւ , և յաղթակա . նինն ալ չի մեծցաւ . մէկուն յիշատա . կը իրեն անկմամբը պիտի անմահա . նայ , մէկալին յիշատակը գուցէ իւր . յաղթութեամնը մէջ պիտի թաղուի ... այս բանիս վրայ երկար ատեն պիտի . խօսուի . . . Կպագայից դատաստա . նին կը մնամ , :